

ները, հողերն ալ թօթվելու է . բայց  
պէտք չէ մէկմէկու զարնելով թօթ-  
վել, վասն զի կրնան վիրաւորուիլու  
փտտելու պատճառ ըլլալ : Ի՞նկէ ետ-  
քը պէտք է մէկէն շտեմարանը տա-  
նիլ՝ թէ որ կ'ուզես երկայն ատեն պա-  
հել . եթէ շաքարի համար է՝ մէկէն  
գործարանը տանելու է : Իսկ կտրած  
տերեները մէկէն հողու մէջ թաղե-  
լու է :

Ուշքաղելը և թէշտեմարանը տա-  
նիլը նայելու է որ սառոյցը կոխելէն  
առաջ ըլլայ . իսկ եթէ քաղելէդ ա-  
ռաջ յանկարծ ցուրտը կոխէ՝ մի քա-  
ղեր, թողքաղելէն ետքը ցուրտը սկսի  
նէ՝ խումբ խումբ ժողվէ ու ան խում-  
բերը իր տերեներովը կամ յարդով  
աղէկ մը ծածկէ :

Ի՞ւածները երկայն ատեն չէին քա-  
ղեր, կը թօղուին որ աղէկ մը չորնան  
ինչուան որ տերեները դեղնին, ու  
սեպտեմբերի վերջերը կը քաղէին .  
բայց ետքը իմացուեցաւ որ չորու-  
թիւնն ու տաքութիւնը աւելի խա-  
սակար են՝ քան թէ թացութիւնը :

Դակնդեղը քիչ հիւանդութիւն  
ունի, ու խիստ քիչ ձմի կը դայի ա-  
նոր : Այրեմն քանի որ պզտիկ է՝ ցըր-  
տէն կը զարնուի . ասոր նշանը ան է  
որ տակը ամենեին չմեծնար, թէպէտ  
և տերեները նշան մը չէն ցուցըներ :  
Ովզրաբար աս հիւանդութիւնս ու-  
նեցողները չեն ապրիր, բայց երբեմն  
կ'ըլլայ որ եթէ մէկ երկու շաբաթէն  
օդը տաքնայ ու քիչ մը անձրե գայ,  
կ'առողջանան . ասոր նշանն ալ ան է  
որ տակին ծայրը տեղ տեղ ձերմակ  
կէտեր կը տեսնուին : Այրեմն ալ քա-  
ղուած տակերուն կոթին կողմը խո-  
րունկ ծակ մը կ'ըլլայ . կ'երենայ թէ  
ասիկայ որդերուն ուտելէն է . բայց  
աս բանիս համար պէտք չէ զանոնք  
դուրս ձգել, վասն զի կրնայ ասոնցմէ  
ալ չափաւոր հիւթ հանուիլ : Դ'եր-  
մակ որդ մը կայ որ ծլելու ժամա-  
նակը մեծ խաս կուտայ ձակնդեղին .  
աս բանիս առաջը առնելու համար՝  
պէտք է մէկէն խլել ան արմատները

որ մէկանոնց ալ չանցնի : Ի՞նա այս-  
չափ դիւրին է ձակնդեղին մշակելուն  
կերպը . իսկ շաքարը հանելու համար  
պէտք է գիտնալ բնալուծութեան  
սկզբունքները, և արհեստը :

### ՕԴՏԱԿԱՐ ԳԻՒՑ

‘Ի՞՞ր պեսակ աղէկ շաղախ՝ շնչակ համար :

Ի՞՞ր 4 մաս ծեծած աղիւս<sup>1</sup>, 1 մաս  
գաճ<sup>2</sup>, 1 մաս ալերկըթի խարտուք<sup>3</sup>.  
աս խառնուրդը չափաւոր ջրի մէջ  
թրջոց դիր՝ մէջը քիչ մը անուշադը<sup>4</sup>  
դրած, հետն ալ ջրին չափ քացախ  
խառնէ : Ի՞ս կերպով շինած շաղախը  
խիստ երկայն ատեն կը տեկ, սաս-  
տիկ կրակի ալ կը դիմանայ . անոր  
համար շատ յարմար է թոնիր՝ փուռ  
և ասոնց նման բաներ շնչելու :

### ԲԱՆԱՍՏՐԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի՞շտային բարերար :

Ի՞ս ընկերական պարտքն որ մարդո  
բնութեանը հետ աշխարհք կը բերէ,  
և ան եղբայրական և ազգային սէրը  
որ աստուծային և մարդկային օ-  
րէնքները կը գովին, ոչ ոք կրնայ աւելի  
օդտակար և վայելուչ կերպով կատա-  
րել՝ ինչպէս ազգային բարերար մը :  
Կը կին բարերար է այնպիսին . մէյմը  
որ իր մերձաւորներուն բարիք կ'ընէ,  
մէյմըն ալ որ շատ մարդու կ'ընէ բա-  
րիքը : Ի՞սպիսի բարերարները տէրու-  
թէն մը կամազգի մը մեծ զարդ և գըլ-  
խաւոր հիմը պէտք է համարուին, ո-  
րովհետեւ ամբողջ ժողովրդեան մը եր-

1 Խորուս :

2 Առւ :

3 Կյանք :

4 Ներութ :

ջանկութեանը պատճառ են : Հարուստ ու բախտաւոր մարդուն պատիւ տուողը շողօքորթներն ու ծանօթներն են . բարերարին՝ բոլոր ազգ մը և ժողովուրդ մը . անոնց փառքը մէկ ցեղէն մէկալին չանցնիր , իսկ ասոնցը՝ դարերով կը մնայ ու կ'ամըրնայ :

Կատ կերպով ազգին բարիք ընել կ'ըլլայ , բայց շատը՝ մեծ մարդկանց ընելու բարիքներն են , կամթէ ամէն մարդու բանը չեն . զոր օրինակ , ազգային մեծ բարիք մըն է՝ երկիրը թշնամիներէ պաշտպանել , խռովարաները վերցընել , քաղաքականութիւր ծաղկեցընել . բայց ասոր իշխանութիւն պէտք է : Կատ մեծ բարիք է տգիտութեան խաւարը փարատել ազգէ մը՝ հաւատքի կամուսման կամ արուեստից լուսովը . մեծ բարիք է՝ դպրոց , որբանոց , աղքատանոց , հիւանդանոց շինելը , աղքատաց համար ստակ կապելը , երկրագործութիւն սորվեցընելը , և այն : Այսպիսի բարիք ընել ամէնքը կը փափաքին , բայց մենք աւելի կարօտ ենք կըսեն՝ ան բարիքները ընդունելու : Եւ յիրաւի . աս գործքերէն շատը անոնց կ'իյնայ՝ որոնց որ Աստուած կարողութիւնուեր է . անոնց կ'իյնայ մտածել թէ այսպիսի բարիքներով կընան թէ աշխարհքիս վրայ հաստատուն գործ մը և փառք մը թողուլ , և թէ աստուածային նախախնամութեանը գործիք և մասնակից ըլլալ :

Այսպիսի ազգասիրութիւնը , ազգին հայրենական հոգին վառ պահելը խիստ մեծ բարիք է ազգի մը . և ահա ամէնքն ալ կընան աս բարերարութիւնն ընել : Աստարեալ բարիք մըն է ազգին՝ անոր նախատինք և բեռ ըրլալ , և ազգը իրեն նախատինք չսեպել . և ամէն մարդ պարտական է աս բանիս . միայն ծուլութիւնն ու թուլութիւնն է որ աս պարաքս մոռցընել կուտայ շատին : Իրւրին և գովելի բարիք մըն ալ ան է՝ որ մարդ բարերարներուն երախտագէտ ըլլայ , անոնց յարգը Ճանչնայ ու գովել . աս

պարտքէս ազատ են միայն անհոգ , նախանձոտ , վատասիրու ու տգէտ մարդիկ :

Այսպիսի բնական և կենցաղօգուտ պարտքերը մեր սրտին մէջ վառ պահելու համար , մեր օրագիրը երթեան երթեան պէտք է յիշատակէ մեր ազգային բարերարները , որ մէկ կերպով մը ազգին օգուտ ըրեր են : Արդացողին կըմնայ որ շնորհակալութիւնը ասոնց վրայ նայելէն ետե , դառնայ Աստուածոյ նախախնամութիւնը օրհնէ , որ առաջին բարերարը եղեր է մեր ազգին . մէկ կողմանէ ալ ազգային բարերարաց օրինակին նայելով՝ որչափ որ կընայ հետեւի անոնց : Իրաւ է որ երկաթը քար չդառնար . բայց մագնիս քարին շատ քսուելով՝ անոր զօրութիւնը կ'առնէ . այսպէս է նաև աչքին առջեւը բարի օրինակներ ու նեցող մարդը :

## ՀԱՅԿ

Իշտաքան ստոյգ պատմութեանց մէջ յիշուած առաջին երեելի մարդն է Հայկ ազգին նախահայրը , և ջըրհեղեղէն ետքը հսկայից կամդիւցազանց մէջ ամենէն երեելին . անոր համար որ Ինելայ դէմելաւ ու յաղթեց : Այսպիսի ժամանակ և այնպիսի գործի մը մէջ գտնուեցաւ և անուն հանեց Հայկ , որ հնասէր ու փիլսոփայ պատմագիր մը՝ վրան շատ գիտելիքներ և մտածմունքներ պէտք է ընէ . բայց մեզի բաւական է հոսպարզ ոձով գոնէ իր ազգասիրութիւն երեան հանել :

Հայկ մեր նախահայրը Յաթեթայ ցեղէն Ուորգոմայ որդին , Եց նահապետին թուանը թուոն է : Ատրիճ հասակի մէջ ինքն ալ աշտարակը շինողներուն հետ Աենաար գնաց , և անոնց մէջ միայն ինքը իր փառքը անարատ ետ դարձուց Իաթելոնի աւերակներէն : Արբոր մէկալնահապետները լեզունին ալ մտքերնին ալ շիոթած՝ չէին գիտեր թէ ուր երթան ,

ՐԱԵԼ կամ՝ Ներբովթ՝ որ աշտարակը շինողներուն առաջնորդն էր, հպարտ ու կտրիչ մարդ, ուզեց որ ամէնքը իր ձեռքին տակն առնէ՝ քանի որ դեռ մարդիկ չեն ցրուած: Ուրիշ դէմկեցող մը չեղաւ ասոր ամբարտաւանութեանը՝ բայց եթէ Հայկ. ասիկայ չուզեց անիծեալ Իշանանին թոռանը գլուխ ծռել՝ որ Իշայ խօսքին ուժովը իրեն ծառան պիտի ըլլար. աչք գոցեց անոր անխելք խորհուրդին և մէկալսերուն վատասրտութեանը, և դարձաւ իր հայրենիքը՝ որ վերջը իր անունովը Հայաստան ըսուեցաւ: Ինելայ յանդգնութենէն ու կտրձութենէն ուրիշներուն աչքը վախցաւ, բայց Հայկ անկէ վախ չունէր, վասն զի անկէ աւելի ամուր սիրտ ունէր. ինչպէս որ իր կտրուկ խօսքէն և ըրածէն կ'երենայ: Կտրձութեան կողմանէ ալ մէկէ մը վար չէր մնար. ինչպէս որ Իշեղնառը ըսելով կ'իմացընէ մեր պատմագիրը. և ինչպէս որ Ինել իրեն կողմը եղողներուն շատութեանը վրայ վստահացած էր, Հայկ ալ իրեն քիչուոր կտրիչներուն քաջութեանը. աս կ'իմացուի նաև ան խօսքէն որ ըսաւ անոնց. Ո՞վատուըներնուս վարպետութիւնը ցուցընենք անոնց դէմ: Իսել է թէ ոչ միայն ինքը, հապա իրեններն ալ վարժեցուցեր էր զէնք շարժելու գազաններու դէմ: Ինայց իրեն ամենէն աւելի սիրտ տուողն էր՝ իր իրաւունքը, և ան սէրը որ ունէր նոր ձեւացած ընտանեացը և ազգին վրայ:

Ներբովթ իր պաղ նախանձովը Հայկայ բնութիւնը հայաստանի ցըրտութեը նմանցընելով, կը ստիպէր որ դառնայ իրեն հնազանդի. Հայկ խըստութեամբ պատասխանեց անոր դեսպաններուն, գիտնալով որ աներես ու յամառ բռնաւորին այսպիսի պատասխան կը վայլէ: Ներբովթ հրաման հանեց իր անթիւ կուսակիցներուն որ բարձրացած ծովու մը ալիքներուն պէս վազեն ծածկեն իր հակառակորդը. Հայկ տկար աւազ մը կ'երենար

անոնց դէմ, բայց իր հաստատութերը անոնց ուժը կտրելու պատրաստ էր: Ինել բազմութեամբ՝ քաջութեան դէմ կ'ուզեր կոռուկիլ. Հայկ կտրձութեամբ՝ բազմութեան դէմ: Ինայց քաջութեանը հետ՝ խելք ալ բանեցուց. պատերազմելու յարմար դիրք մը ընտրեց. զօրքերը անանկ շարեց որ կարենայ քիչով շատին դէմ կենալ. ինքը աւածնետուեցաւ որ սիրտ առնեն իրենները. արտորաց պատերազմի սկսելու՝ որ Ինելայ բոլոր բանակը մէկտեղ վրայ չհասնի. և մտածածը անանկ լաւ առաջ տարաւ, որ թէպէտ Ինելայ կողմէն ալ շատ կտրձութիւն ցրցուցին, բայց Հայերը կոռուէն ետքեցան, ինչուան որ Ինել անոնց համարձակութենէն ապշած թմրած՝ ետ կեցաւ ու մէկալ զօրքերուն կը սպասէր:

Հայկ և իրենները աս առջի յաղթութք յոգնութինին մոռցած՝ ուզեցին նոյն ձամբով կատարեալ յաղթութիւնն ալ ձեռք ձգել: Գիտէր Հայկ թէ մէյմը Ինելը կործանելու ըլլայ նէ, անոր անթիւ զօրքերը փոշիի պէս կը ցնդին, անոր համար զօրքերուն պատուիրեց որ դէպ'ի Ինելայ վրայ վազեն. և աս բանիս համար իր բանակը եռանկիւնի ձեւացուց՝ գլուխը ինքը կենալով, որպէս զի բոլոր ուժերնին իրեն ետևէն Ինելայ վրայ թափեն: Ինեյմըն ալ ինքը արտորնօք առաջ անցաւ, Ինելայ ձամբան կը տրեց, աղեղը լարած դէմն ելաւ: Ինել վերէն վար պղնձէ ու երկըթէ զրահներով, երկայն թուրով, վահանով ու թիկնապահներով ամրցած էր. Հայկայ վրայ չենք գիտէր թէ իր անյաղթելի սրտէն զատ վահան և զրահ կա՞ր թէ չէ: Ին վտանգաւոր և անգին վայրկենին մէջ բոլոր սրտին կը րակը աչուըներուն վրայ ժողված՝ անանկ ահաւոր երեցաւ Ինելայ օգնականներուն՝ որ պաղեցան քար կտրեցան: Իսոլոր քաջութեան և ազգասիրութեան ուժովը քաշեց իրեք թեռովնետը, և անանկ սաստկութեամբ

թուուց որ նոյն վայրկենին մէջ ինչպէս կայծակը՝ մէջը պարպած ծառէ մը կ'անցնի և գետին կը պառկեցընէ զարդարուն ձիւղերով մէկտեղ, այնպէս Շելայ կուրծքէն անցաւ նետը, կռնըկէն ելաւ, ու ան զրահաւոր հըսկան գետին զարկաւ։ Ո՞վ կրնայ ըսել թէ ինչպէս անոր զօրքերը աս որ տեսան՝ ցիրուցան փախան կորան։

Հայկ Շելայ մարմինը զմռսել տուաւ, տարաւ հարքդաւառը՝ բարձր տեղ մը թաղեց, որ ամէնքը տեսնեն իր արդար վրէժինդրութենը և թշնամոյն ամբարտաւանութեանը պտուղը։ Շելայ և անոր կտրիճներուն ընկած տեղին անուանն ալ Գերեզմանէ անուանեց, որ իմացընէ թէ անխորհուրդարդ աշխարհականերուն շատ հեղմէկ հատիկ վաստըկած երկիրը գերեզմաննին է։ Խակ իրեն բանակին տեղը հայտ անուանեց։ իրեններուն ըրած կտրՃութեանը համար իր անունը բոլոր ազգին վրայ դրաւ, որ դարէ դար ամէն հայազգի իր անունէն յիշէ ան առջի յաղթութիւնը՝ որով իր նախահայրը երկիրս Շելայ պէս բռնաւորէ մը ազատեց։

Չենք կրնար բաւական շնորհակալ ըլլալ հայկայ ազգասիրութեանը, որ զմեղ մահուանէ, գերութենէ ու նախատինքէ ազատեց։ անշուշտ ասոնց մէկը պիտի դար հայկայ ցեղին վրայ, թէ որ ինքը այնպիսի մարդ ըըլլար։ հպարտութիւնը չէ նէ՛ Շելայ վրէժինդրութիւնը կը ջնջէր հայկայ ցեղը։

Վցդին վրայ ունեցած սիրոյն և ջանքին մէկ նշանն աս է որ երկիրը չէնցուց, ինչպէս իր առջի շինած բնակարանէն, և հայտ, հայտ ու հայիացն ըսուած շէնքերէն կ'իմացուի։ անոնց նման շատ տեղեր ալ շինած է անտարակոյս, թէպէտ և պատմութիւնը չիւներ։ Խր կեանքը՝ ան ատենին նայելով իրեք չորս հարիւր տարի մը քշած պիտի ըլլայ, անանկ որ իր թոռներուն որդիքն ալ ձանցած կ'ըլլան իրենց նախանձելի նախահայրը։

Խոհեմ և ուշիմ էր բարքով, կ'ըսել պատմութիւնը, որ իր գործքերէն ալ կ'երենայ։ մարմնով մեծղի՝ բայց վայելու, զուարթ աչուրներով, գանգուր մազերով, ուժով զէնք շարժելու վարպետ, և շատ սրտոտ, այնչափ որ ան մեծ պատերազմէն առաջ ալ իր կտրՃութիւնը յայտնի եղած պիտի ըլլայ, որովհետեւ կը վկայէ Ո՞արիբաս՝ թէ ան հսկայ դիւցազանց մէջ ամենէն երեելին էր։

Հոմերոս մը չկրնար գտնել հայկէն աւելի արժանաւոր դիւցազն մը երգելու։ և ոչ Փիդիաս այնպիսի յարգի նիւթ մը՝ որ հայկայ արձան շինելու արժանի ըլլայ։ միայն ազգասերը կրնայ սրտին մէջ երախտագիտութեան արձան մը կանգնել, և ամէն գովեստի տեղ կրկնել ան անունը որ քաղցր է երկրիս և երկնքին, վասն զի երկուքին ալ թշնամին ոտքի տակ առաւ։ Ո՞եծ բարեբազդութի թող համարի իրեն ան ազգասերը որ երթայ ան վսեմ հայոց ձորին մէջ արձագանդ մը արթընցընէ ու լսէ . . . հայկ . . .

Հայկայ վրայ դիւցազնական բանաստեղծութիւն մը ինչպէս որ պէտք է շինելը որչափ որ դժուար ու մեծ բան է, այնչափ ալ փափաքելի է ազգասիրաց և օրէ օր կը սպասուի։ երանի ան ազգասեր աչուրներուն որ դեռ մահուան քունէն չգոցուած՝ տեսնեն աս հրաշալի դիւցազնին պատմութիւնն ու զմայլին։ Խըթ պիտի արթըննայ արդեօք ան քերթողական Ոգին որ մեղի մօտ կ'երենայ ու դեռ չտեսնուիր . . . Ծիռէ որ իրեն պզտիկ յորդոր կամարդար նախանձու գըրգիւր մը կրնայ ըլլալ, ահա կը դնենք հոս օտար քնարի մը տկար ձայնը. տկար կ'լսեմ, վասն զի ազգասիրութեան ուժը չունի, և չկրնար ունենալ՝ որովհետեւ օտարազգի է երգիւը։

ԱՅՆԱՐՀ, կըրկին դու խանձարուքք հայրենի, Նորափեառուք մարդկան ազգի օթարան .  
Իքեղ թըռիս առեալ հոգով կենդանի,  
Ըզքո շընչել կամմես զօտ ըզանկան :  
Յորժամերկիր ջըրապարփակ ողողէր  
Եւ սասա կըրել ըզմըրըրկեալ կոհակաց,  
Յնդարատեան ՚ի գագաթունս անդ ՚ի վեր  
Այն հրաշաճեմ տապան իթեալ գագարեաց :  
Անդ ընդ երկնիւք հայաստանեայց գեղափայլ  
Նորոյ ուփասի շողեաց նըշյլ առաջին .  
Անդ յէին սէր փարատեցաւ մէգ մըռայլ  
Մինչ պատուիրեաց՝ մարդկան արինք մի հեղին :

Այլ վաղ վիշապք գոռողութեան գալարուն  
Մարդկան ՚ի սիրտ իբր ՚ի կաղազս որջացան,  
Լուծան գաշինք ընկերական սուրբ սիրոյն .  
Յարեաւ Ներրովթ մըրցող հուժկու մոլեկան :  
Յազթ էր հսկայ, յոժիրս հըզօր քաջ որսորդ,  
Յեղեռն անշափ յանդըդնաբար ինիզախէր :  
Եւ փառամոլսէդ խորհըրդոցն ՚ի յագուրդ  
Զեռն ՚ի տիրել տիեզերաց արձակէր . . .

Եւ սպառնալից անդ գոռացին մաքառմունք,  
Եւ սյլ զընկէր ՚ի խածատել ըշտապէր .  
Եւ ձապազիք արեան գնային երագունք,  
Յաղթանակօք մարան ընդ աշխարհ ծաւալէր .  
Եւ թըշնամին մահացուաց հէծ կոչեցաւ,  
Ճանաւ և վայրագ յաղողուածոց աղմբկաւ :

Ո՛՛ խորհըրդոց վաստ որերոյդ խեղաթիւր .  
Զիարդ փոխան ձեր ազկահց և արեան  
Մարդախոչոց այն երկաթոյ տայք համբոյր,  
Գերեաց հանգոյն վարեալք ՚ի մահ ըըռնական :  
Զիարդ հոգուվ վասթամարեցայք սպառըսպուռ,  
Եւ բաղմածուփ ափահց եղէք խաղալիկ .  
Վնձամք անձանց նիւթեալ շըզթայս ամրակուռ  
Մինչ ծաղկասիւռ յօրինեցէք ըզափիդ  
Էնդ որ գնացոյց յաղթովն արեան հապալիս :

1 Սա համառօտ բանատուկղծուե դրսվը Սարդիս  
Կինքա անունով ուուս մատենագիրն է: Խնքը Ազ-  
նիւ Լազարեանց յանձնարարութեամբ մեր ազգին  
Վերաբերեալ շատ տեղեկութիւններ հաւաքած ու  
ոռուսերէն հրատարական ըլլալով, գրուածքնե-  
րուն մէջ ընդհանրապէս մեծ համարում կըցուցը-  
նէ մեր ազգին պատութեանն ու գրականութեը  
վրայ: Նոյն համարմամբ յօրդորուած կ'երենայ  
երկու վիստասանական քերթուած ալ հանելու որ  
պարոն Լազարեանք տպեր են 1831թ. մէկը հայ-  
կայ վրայ, որ հոս դրածնիս է, և մէկալը մեր Ա-  
դուարդ նախարարին վրայ: Օտարազգի մատենա-  
դրի մը բերնէն ազգային գովիստ լույլ այնչափ  
քաղցր է ազգասէր սրտին, որ ան գովիստին մէջ  
պատմական կամ քերթողական պակասութիւն ալ  
ըլլայ նէ՝ չաեսնելու կը զարնէ . մենք ալ այսպէս  
ըրինք, և միայն ձիշդ թարդմանել ջանացինք ան  
երկու քերթուածներն ալ որոնց երկորդը ուրիշ  
անդամ կը դնենք որագրիս մէջ:

Այլ տակաւին կայր, կայր աշխարհ երջանիկ  
Ընդ լուսագեղ բարձր եթերաւ վեհափայր  
Որ բարեկարգ ծաղկէր անգուլ գեղեցին,  
Բնակչաց նորին էր Հայկ անուն նախահայր :  
Սա զանապաճոյճ կողեալ կենցաղ և զարդար  
Երկրին ողջոյն հրամանահան էր իշխան .  
Զեւ ևս հընչէր անդ ին և ու իմստ բարբառ .  
Միոյն ՚ի միտս էր ձոյլ խորհուրդք ամենայն :  
Որպէս արփին հանուրց շողէ ճառագայթ ,  
Անդ ամենայն հասարակաց էր բաժին .  
Զէր լարաչափ, ըքկայր աղմուկ բարկաճայթ ,  
Դաշոյք ՚ի ճարպակ ամեն խաշանց գընէին :  
Ականակիտ որպէս վըտակ հեղասահ  
Շուրջանակի ծաւալէ կետնս աննախանձ ,  
Այսպէս կենցաղ երջանկաւէտ առ նոսա  
Ամեննեցուն սըփու էր պարգեկ գերապանձ :  
Կաթն ՚ի խաշանց զարիւն մարդկանն առողքէր ,  
Հեռ և զայրոյթ յայննաշխարհի չէր ծանօթ .  
Սէր անկեղծիկ, սէր եռանդուն բորբոքէր ,  
Այն էր նոյցին կեանք, նոյն և գանձ անկապուտ :  
Դրոշմեալն ՚ի սիրտ մարդկան պարգե յանեղէն  
Սէր, սէր միայն անդ գերագոյն էր օրէն :

Յայնժամ իեռայր սիրտ Ներրովթայ ժանտա-  
ժուատ,  
Եւ ՚ի սահմանն հայկեան ազգին արշաւէր : —  
Ռզգօն մըտաց և այս ընտիր է խորհուրդ ,  
Յանք անձնապահ կալյարկածից մահարեր :  
Թողուլ խորհի հայկ վիւրն աշխարհ և ըզտուն .  
Զօրիգին ամեն գընդեկալ վիւրն խուռներամ,  
« ինձ ըւարուք, ասէ, որդեակը սիրասուն ,  
Ընդ մեզ Ներրովթ գոռայ ՚ի մարտ աղաժամ .  
Որ ըըռնացեալ յոլով տիրեաց աշխարհաց ,  
Նոյն արդ ըզմեզ յողայ նդ աթուր հարկանել .  
Հապա եցուք ՚ի գեղազուարձն ՚ի վայրաց  
Զիմ մի յանկարծ ըմբընեցուք հաղբս անել :  
Այսո, որդւոց աղատութեան վեհափառ .  
Զեն աշարկու արարածոց արհաւիրք .  
Հրաժեշտ առեալ ՚ի հայրենեաց կամակար ,  
Գնացուք յերկիր ուր ամպապատ կան լըրինք :  
Անդ մինիս եցուք ՚ի խորի թաւուտ անտառաց ,  
Անդր յալթ հոսկայըն ըզմեր կընի գիմեսցեն .  
Մէք ՚ի մայրեացն և ՚ի ծերպից անձաւաց  
Ըզանջս արկցուք ընդգել մարդկանդին ։  
Ասաց . անդէն գոչեաց ժողովն համագուն գ .  
Ակատարեսոցին կամք գիւցազին մեր Հայկայ :  
Մէք հայրենի աղատութեան եմք ծընունդ ,  
Իքէն անզատ կացցուք ՚ի կեանս և ՚ի մահ ։  
Գնան ՚ի մարգաց ՚ի լեռնակողմն ՚ի մայրիս ,  
Ացք անսամսնիք յանմարդաբնակըն վայրաց .  
Անդ ընկըրկել ըզբընութեան խեռ ալիս  
Կացին անշարժ զերթ վեմք ՚ի մէջ կոհակաց . . .  
Յընդարձակել ձըգտել զարուց ըզիլնի  
Յորժամերկիր արեամբ մարդկան ներկանէր ,  
Յորժամերզընմէտիրել իրոիսայր աշխարհի ,  
Այսոր Աննիբաղ վըտարանդի անկանէր .  
Աստ պարտելցյն Կարթադինեայ յօդիութիւն  
Զոյժ ըընակչացն և զաշնարհին զարթուցեալ .  
Կարծէր արփին թէ թուիչք աղատ որերոյն  
Արձակ արձակ թէ յայն լերանց խաղացէ ,  
Զարծուեացն ըզթափ վաղվաղտի կասեսցէ :

Որպէս գոչէ վագր ամենի շարադաւ  
Ի ճիրանացն որս թէ յանկարծ փրթանի ,  
Ըզգալթելոյն առեալ հայկայ ըգչամբաւ  
Այսպէս Ներովիթ տարուբերեալ տատանի :  
Այլ փառասէրն իբր ըզվիշապ ինչ ձապուկ  
Կազմէ պարզել և կամ առնուլ ըզդալար .  
Այլքան ըզնա զրւարթնոյն կարչներ է բազուկ ,  
Եւյաղթանակ կանգնէ անշուշտ քաջաբար :  
Ներովիթ , գահին այն աշխարհաց մահաբեր  
Որ նենդագործ յիւր եղեռանց դաւաճան  
Ցանդ նորանոր յաջողուածոց ակնունէր ,  
Այսդոյն առ Հայկը լիւրոցն դեսպան .  
« Ո՛վրնակեալդ ՚ի լեռնային աշխարհիդ ,  
Սաստկասառոյց հովմոց ՚ի շունչ ապաստան .  
Եթէ զկենաց իրնդրես օձան Ճշմարիտ ,  
Հապա առ իս ած զազգատոհմ ամենայն :  
Մի կարծեսցես խուսել յինէն տարադէմ .  
Վաղակաւորս ըզեք զըսց անվըրէպ :  
Այլ ես բազուկ մըստէրմութեան կարկառէմ ,  
Եկ բարեկամ՝ ի տես քաջիս ժամ՝ ի գէպ :  
Եկ և կեցցես դու և որեարդ որ ընդ քեզ .  
Կամ սպառնալց խիստ մըրզրկաց մընացես » : —  
« Զերթամ , կըրկնեաց Հայկ դէսսպանաց պին .  
Ի զուր Ներովիթ ինձ արկանէ որոգայթ .  
Կա խորամանկ է և հուժկու սէդ իշխան ,  
Մէք ապիկարք . այլ քաւ ՚ի մէնջ խորհուրդ վաս :  
Ազատութեան մերյ անսամբ հրամանաց ,  
Եւ խիզք մրտաց օրէնք են մէր դերագոյն .  
Խաղաղութեամբ տամարժակուրդ դէսսպանաց .  
( Հայկ զկամէր հեղուլ մարդկան զուր զարին . )  
Զայս Ներովիթայ հապա երթեալ պատմեցէք .  
Զայս զիմպատգամ պիզդ անդոյդ ազդեցէք » :  
« Արիք ՚ի զէն , վառեցարուք յասպարէզ ,  
Վամն իմ փառաց ընդ իս ՚ի մարտ տալ դըռոյթ .  
Զայնդըգնութեն առցուք ըզվիժ փութապէս »  
Գոշեաց Ներովիթ բրդեալ հրավառ ՚ի զայրոյթ :  
Ոչ զէն , ոչ սուր պատերազմաց է պատճառ .  
Փառամիրին ևեթ են զէնք յենարան .  
Ցուրտն այն երկաթ միշտ անշըռունջ անբարբառ ,  
Անյագութիւն որին ժանտ բերան :  
Մարտ աննըռէր փառամոլիցն է ծընունդ ,  
Մարդախոչոց ըրունաւորաց ախտ անբոյժ .  
Կոցին ախտից նոյն է դայեակ ժանտաժուտ :  
Ցոնորս բազկաւ հուր բոց հարեալ մահագոյժ ,  
Ետիւն ձեւպի ըզտիեզերս ընդհանուր ,  
Եւ զմահ կանդնել ամենայնի թագաւոր :

Փութայ Ներովիթ , աճապարեն և հրակայք . . .

Տեսեալ իցէք , զիարդ լերինք ափափայք ,  
Վըլոց կատալք , ծայլք անտառաց և մայրույ ,  
Հովիոք և գաշոք և խորածորք մարդարօս  
Ծածկին յանկարծ ՚ի խուռներամ մարախոյ . . .  
Այնպէս խաղայր գայր բանակաւըն Ներովիթ :  
Եւ Հայկ նիբրհէր ոչ ՚ի յանձուկս անդ լերին .  
Սրատես աչքն հանգոյն արծուոյ ՚ի զընին  
Կայր և ՚ի միսալն նըկարէր զամենայն .  
Զարին կադմոս նախ արձակէր ախոյեան :  
Կա թոռն է իւր . . . վամն այնորիկ և նըմա  
Զնախիկն շնորհեաց պերճ քայլափոխ առ ՚ի մահ :

Դածանեցան գրօչք ՚սերպովթայ ՚ի բացէ .  
Խայտախարիւ զօրն իջանէր ՚ի լերանց .  
Զայս վաղ լը փոյթ կադմոս առ Հայկ ազդ առնէ :  
Եւ Հայկ գընդաւն իւրոց ընտիր ընդոննաց  
Ըզօրութիւն բազկին առեալ օժանդակ ,  
Յօդն անվէնէր Կադմեան քաջացն ընթանայ .  
Եւ ջոկատին իւր համագունդ գումարտակ  
Խուռան առ ըզկայս ըզդովափամբն Վանայ :  
« Ո՛վրաբեկանք իմե որդիք , ասէ Հայկ .  
Մէր համաշունչ է գրաւ անշուշտ յաղթութեան :  
Ոչ մէք ՚ի զէն զաջ թըշնամեցն վառեցաք ,  
Ոչ գոռողին նախ մէք ելաք ախոյեան :  
Նեղէ աշխարհ սոնք խորհրդոց Ներովիթայ .  
Բայց և քաջաց արիութեան չիք սահման .  
Վըլիրական մըրտարութեան մէք վըկայ  
Յազատութիւն ելցուք կանանց և որդւոց :  
Ի բաց երկիւլ յարիական մէր լանջաց .  
Քաւ մասն և տուր մերոյս լընել հայրենեաց :  
Օն յաղթեսցուք և կամմեռցուք քաջապէս ,  
Քան թէ զանարդ հարցուք պաշաօն գոռողզաց .  
Արենք երթամք . և քան ըզաննթ բոցակէզ  
Անկեալ զնոքք հարցուք արկցուք գիտապաստ » :  
Խակ թըշնամիք սէդ խորհրդովլըզըլին .  
Եւ զաղթութեան տարեալ մըրտօք մըրցանակ ,  
Ծիր զօրութեամք անջատ անջատ խաղային ,  
Զաղոլ ուազմից վաղ մոռացեալ զօրինակ :  
Համհարցք Հայկայ դէստակն ՚ի վէր ամբարձին .  
Ի գլուխ նորին կադմոս արի և Արմենակ .  
Խըրորդ գընդին կայր զօրագլուխ Հայկ ինքնին :  
Զերթ փըրփրագէզ զեռան զափամբ խեռ կոհակք ,  
Ի թըշնամին այնպէս արիք զեռային .  
Մահ ինքն ըզնետալն կորովիս արձակէր ,  
Եւ անփախուս անդէն կապէր զմըշնամին :  
Հայկ վերջապահ կայր բանակին ըզդուշէաւ ,  
Կազմ՝ ի մըրցել աղել յենաւորն իւր բազկաւ :

Ահա Ներովիթ , ահա սուրայ ՚ի բարձուէ ,  
Վագեր հանդոյն որ բաց ժանեքն անյագուրդ  
Ի պատառել զորմն արշաւեալ մըրովնէց ,  
Այնպէս յեցել Ներովիթ ՚ի վէսն իւր խորհուրդ  
Թափ յարձակի ընդդէմ Հայկայ մոլեգին .  
Հայկ զետող առեալ կայ անյողդողդ անմեկին :

Անդ մեծնախ ճիրիս գործեն կադմոս և Արմենակ :  
Ամօթապարտ Ճեպին գոռողքն ՚ի փախուստ . . .  
Աստ արութեամք վառեալ դիւցազնըս մէր Հայկ  
Երդինու ցամամամք զամբարըշն ըզկորուստ :  
Ի մենամարտ ընդդէմնմին խոյանայ .  
Շոյս հասանէ — և կորովին իւր բազկաւ  
Զտէգ նիզակին յայն մըիս լանջս անուսայ  
Աւր կատաղեաց բնակէր խուժան մարդագաւ :

Անկաւ թըշնամիք , անկաւ անկաւ ըրունակալն ,  
Անկաւ մարտից նախնին գըտակ վատշլէէր .  
Եւ ՚ի յորձան գոռողութեան պըտոյագէալ  
Մարդկան սոսին անհէտ անհէտ կորընչէր . . .

Եւ ՚ի լերանց բարբառ հընչէր Հայկազանց .  
« Մէծ է մարդկան ազգիս հըզօր բարեկամ .  
Հայկ ազգակից վեհից ցուցաւ գիւցազանց ,  
Զի վասրն մէր դիմեաց յայս մեծ պատերազմ :  
Օրհնեալ է Հայկ , օրհնեալ որդիքին աննըկուն .  
Հայկ պարակից երկնաբնակաց վեհ դասուն » :